

ԱՐԱՐԱՏ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ

ՑԻՍՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆ

Ա. Յ կաթողիկէ հասարակութիւնը ոգեւորութեամբ կ'ողջունէ յիմնամեայ տարեդարձը՝ իր Գիլոյն քանանայական օճման:

Հյակապ ապարանիք մ'ուկեղէն դուռն է որ կը բացուի՛ ցոյց տալով հրաշակերտ արձանները քիստոնէական առաքինութեանց՝ իր կեանքի ամէն մէկ անվեան մէջ գլուխուած:

Ոչինչ անշոշտ աւելի արժանիք է հանդիսապէս տօնուելու որբան յիմնամեայ տեւողութիւնը անմանուէր զոհողութեան:

Ո՞ր մէկ Գործիչ կը մտնէ մարդկային ընկերութեան մէջ աւելի բարձր կոչումով որքան այն սրբազն Պաշտօնեան՝ որուն նպատակն է ոչ միայն

համանցիք մը նիւթական կետնքը երջան-
կացնելը Տառապանքի արտասուզքը սրբել,
երկնային սցցելու մ'ըլլալ թշուառ յարկե-
ռու, ապագայ մարդկութեան բարերարլ,
մանուկ դասակարգը դէպ ի գիտութիւն
առաջնորդերվ, այլ եւ անհանունոր հոգւցին
մէջ նափանցել, առաջնորդն ըլլա ամոնց
խնմունանքն, տանիլ զամոնք աներեւոյթ
նամքէ մը դէպ ի բարութիւնը, սփոփել
զամոնք ոչ միայն նիւթական օգնութեամբ,
այլ յոյսերով երջանկապղոյն աշխարհի մը:

Ոչ մէկ տիրապետութիւն, երկիր վրայ,
յիրափ նոյնիքն յառաջ կ'ընթանայ հոգի-
ներու մետահած խորութեանց մէջ: Իր կամ-
քը իւրաքանչըւր անհատի եւ ամբողջ հա-
մանցիք մը մէջ կը գործէ իրեր երկրորդ,
աւելի սրբազն կամք մը:

Ընծայել՝ յիսուն տարի՝ նոգիներուն՝ յոյ-
սեր, մոքերուն՝ լցոս, ամաւասիկ գործու-
նէութիւնն մը՝ առանց որու թշուառութեան
պիտի դատապարտուէր մարդկութիւնը՝
նիւթական ամենէն երջանիկ պայմաններուն
մէջ անգամ:

Ուրեմն թշուառ սրտերու Ափոփիչն է
եւ նորամագք մոքերու Դաստիարակի՝ որ
կը տօնուի, եւ իրեւ սպափի՛ պէտք է
տեմնէ իր մօտ՝ իր բոցավու ոգիներ իր
շուրջը նափառող՝ զգացումները այն ամէն
մարդիներու որ բարութեան գեղեցկու-
թիւնը կը զգան եւ Զոնողութեան նուրիսա-
կանութիւնը կը յարգեն:

Այս Յորենական մտքերու վերաբարձն է
երջանիկ նուահանանգաւոէ մը դէպ ի այս նո-
րիգնները՝ ուր իր նաւու յաղթական ոգո-
րումը տեսան յօրձանքներու եւ փոխորիկ-
ներու դէմ:

Երբ, առաջն անգամ, խորսնին վրայ
կը բարձրանար, աչքերը նեռաւոր տեսիլ-
ներու սեւեռած, նկատեց այն լուսաւոր
բարձունքը, ուր պիտի յանգ կը իր նամա-
պարիք: Աչք իր յետադարձ ակնարիլ աւե-
լի մեծ տեսարան մը կ'ընդգրիկէ քանի ինչ
որ տեսած էին իր աչքերը՝ երբ, անդէւտ ա-
պագայն եւ իր վետը դիտումներուն միայն
տեսեակ, քայլերն ուղղեց դէպ ի սրբազն
գործունէութիւն:

Ընտանելիան ամբի՞շ հրճուանք մը, այն՝
որ դդիները նօր շուրջ կը հաւաքէ՝ կաթո-
ղիկէ Հայերուն կը թելսդրէ եւանդուն
արտասայտութիւններ միրյ եւ յարգանքին:
Ճուռառը վկարերէ կը տեղան մաթանքնե-
րու փունկիքրէ: Ա Պապարու կղզեակը, պաւ-
տուած, տարի մ'առաջ, Նորին Սրբադ-
նութեան այցելութեամբը, յետ աւանձին
քերթուածու (ամիդուած տետրակի մը
մէջ, Ն Սրբագնութեան դիմունիսորով զար-
գարուած) իր զգացումները յայսներս, կը
փունկայ նիւթական կրկնելու իր եւանդուն
ինձերը՝ մասդեմլվ իրեն այս յորելինի վե-
ճաբարձը՝ զուարթագոյն յիշատանիւրով,
եւ իրագործումն այն ամէն տենչերուն՝
զըս կը մնուցան յերանկութիւն իր ժո-
ղովրին: — կը ներկայացնենք հս մեր
մնթերցողաց կենսագրական հանաւուս ակ-
նարկ մի:

ՏՏ. Պետրոս Ժբ. Սապագաղեան
ճնած է Հայէպ 1836ին, վետրուար ամսոյ
մէջ:

Իր նախնական ուսումները առած է Հա-
յէփի գարողներուն մէջ:

Գանձնայական կոչումն զգալով, 1849ին
ապրիլ ամսոյն, կը մեմիփ դէպ ի Զմինուի
վանքը: Աւել տարուան մէջ կ'աւարտէ ուս-
մանց շոշանը. 1857ի ապրիլ 15/28ին քա-
նանայ կը ձեռնադրուի Գրիգոր Պետրոս
Լ. Պատրիարքէն:

1863ին կ'ուղարկուի նախ Աւրֆա, յետոյ
Հիւմինանսուր, յետոյ Մալաթիա. աստի
կը վերադառնայ Աւրֆա:

Գրիգոր Պետրոս Պատրիարքը վախճա-
նելով՝ Պետրոս արքեպիկոպոս Խոռխո-
ռունի, Մալաթիոյ առաջնորդը՝ Զմինու-
իներէայ նոր պատրիարքի ընտրութեան ժո-
ղովըն մասնակցելու:

Մալաթիոյ եւեմբ եւափուր կը մնայ ա-
ռաջնորդէ: Սապագաղեան Վ. հոն կը փո-
խադրուի իրեւ տեղապան եւ մէկ տարի կը
վկարէ այս պաշտօնք, Խոռխոռուունոյ քա-
ցակայութիւնն ալ մէկ տարի տեւած ըլ-
լարվէ:

Սապագաղեան Վ. Զմինու կ'երթայ, յետոյ

կ'անցնի Երուսաղէմ. հոս կը մնայ երկու տարի, որմէ յետոյ Պէյրութի առաջնորդութիւնը կը վարէ մինչեւ 1873:

Աղքասամնդրից Առաջնորդ ընտրուելով, 1873ի հոկտեմբերի 15ին կը մնանի Եգիպտոս.

նուի, իսկ 1897 մայիս 18ին, Ագդէնիրեան վախճանած ըլլալով՝ Տեղապահ Կ'ընտրուի, 1900ի օգոստոսին՝ առաջնորդ (ՈՒնուելին կողմէն) իսկ 1901 հոկտեմբերի 28ին՝ Եգիպտոսի եպիսկոպոս կը ծեռնադրուի կմ-



ՏՏ. ՊՕՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ՁԲ. ՍԱՊՈԱՆԵԱՆ

զմնագամ պատճառներու համար՝ կը հրաժարի այս պաշտօնէն, բայց 1879ին, Հայոտնի ժամանակ, բոլոր Եգիպտոսի հայ կամողիկէ Թեմին առաջնորդ Կ'անուանուի կայսերական հրովարտակով. իր այս պաշտօնը կը տեսէ մինչեւ Ազարեան Պատրիարքի ընտրութիւնը, այնուհետեւ Ագդէնիրեան եպիսկոպոսի փոխանորդ Կ'անուա-

մանուէլսան Պատրիարքէն, որուն պիտի յաջորդէր:

1904ի 5 օգոստոսին (ին տումնրով՝ յուլիս 23) հայ կամողիկէ եպիսկոպոսաց ժողովը կը հաւաքուի Բերա, Սագը-Աղամիի պատրիարքական Ս. Աստուածածին եկեղեցին առաօտեան ժամը 7ին։ Փակուած դուներուն առջեւ՝ ժողովրդը անհամբեր

ընսրութեամ եթին կը սպասէ: Ժամի 12ին զանգակները կը նսէն եւ կը ծանուցուի, քուէներու 2/3ով Պատրիարք կաթողիկոս ընսրուած՝ Սապատաղեամ Գլուխայշտառ:

1905ին նամբորդութիւն մը կատարեց դէպի Հռոմ այցելելով՝ նաև Վեհափոխ եւ Վիթնապայլ Միջեւթեամ վանքերուն, յետոյ վերադարձաւ իր ածուուը, ուր կը մաղթենք երկայն տարիներ տիտնել զինք յազդողութեամի եւ երջանկութեամբ:

Ահա մի քանի տուներ երկայն քերթուածէն, ուղարկուած՝ կղզեկէս՝ արդիւնազարդ թորելեարին:

Դէպ ո՞ւր կը սւանաս, հոգիդ արծուեքմ, Անհնութեան վրայ թեւերդ պարզած. Անդունքին վերեւ՝ ծաղկազուաճ Եղեմ՝ Արեւ, յաղթական, նայէ դէպ ի ցած: Ինչպէս մոլորակ մը զրոյ ինքն Աստուած Բամնեց լուսաւոր զանզուածէ մ'երկնի, կէս դար մը նախկին կեանքէդ անջատուած Միեր մըտքին առջեւ ահա կը կանգնի: Իրու կոհակներ զլղեակի մը մօտ Շուրջը կը նուազէ ժողովուրդն ահա. Եւ իր թիրերուն վերեւ համակոտ՝ Հեռանըկար մ'է կեանքըդ յինամեայ: Հնա արմաւենեաց լայն սաղարթներուն երկնքին վրայ գրծած կամարէն՝ Տեսնըկին, աղօտ, բուրգերը հեռուն. Դամբանց՝ որ աստղերը թաղել կ'ուզեն. Ու կը բարձրանան լցմերէ պատուած Տաճարներն՝ ուր գաս մ'ունի Յախտեան. Ուր Միրոյ շաղէն դէպ ի Քիզ Աստուած կ'իջնէր լսելու հառաչ մարդութեան: Ուր ամսն էիր Գուն՝ ուսկից կ'որոտար Պատգամն Աստուծոյ ու կը տեղար ցող. Ուր փողն էիր Գուն՝ որով անղազար նա կ'արթընցընէր սրբութերը քնացող: Նորկարուած է հոն անդաստան Փլրէկչին.

Հասկեր զուարթազին

**Ակիերու վրան արծաթ գետակին
Կ'ելլեն դէպ երկին,
Հագուած՝ օդին մէջ՝ շողերուդ ոսկին:
Հուրովը անշէջ**

Աշրուերու անտես բուրաստանաց մէջ՝ կը կարմրին սիրոյ սրբազն վարդեր. Եւ մըրմէջներով ազօթքներ առ Տէր կ'ուոգեն արտեր

Սառոյցներ նախկին

Կերպարանցն հագած երկնագոյն վտակին: Բայց ո՞չ. մարդկութիւն հորիզոն մը միայն կը տեսնէ կեանքիդ. և Գուն եւեթ, Դուն Դիտես, Աւգեւոր, կատարը լերան՝ Կըտրած միջոցիդ վեհ ամրոգջութիւն:

Այս աշխարհին մէջ կազմրած նիվով՝ կայ թատերավայր մ'անտես գործերու.

Մըրրին՝ որոտում, հոն ձայն չունի հով. Ամպերն են այնտեղ համը իրեւ ուրու:

Հոն մըրթութեան մէջ լլոիկ, անթափանց, կ'ապրին խորագոյն զաղանիքներ մարդուն,

ինչպէս զետ մ'իրեն խաղաղիկ ափանց. Եւ անոր անուան՝ է՝ Գիտակցութիւնն:

Ոհ, թերեւս այդտեղ Գիտակցութեան մէջ Գուն վլսեմագոյն ունիս փաքն ու գահ.

Հոն է պատութեանդ՝ զեղեցկագոյն էջ. Գուն իր ընթերցող, Աստուած՝ իր վրկայ:

Խորհրդանիշն ես և ներկայացնող՝ Համայնքի մ'ողջոյն և սուրբ Համոզման.

Տեսնել զանոն միշտ փառօք լուսաշող. Ահա մեր մաղթանց, մեր իզդ անահման:

Միեր փափացներուն Բնութիւնն՝ ունկընդիր թան իր օրէնքին՝

Անցեալդ կըրկնէ՝ բարեօք նորընտիր՝ Մէջ ապազային:

Այլ եւս անբաժան միացած է բազզ Հօտիդ և Անձնիդ՝ կապով սըրբազնան. — Հիմերու վրայ փայլի՝ միշտ անխախտ Պալատը մարմար՝ Զեր երջանկութեան:

Փողով սրորդից որ շուրջդ երգեցին՝ Երր Զոհը նախկին մատուցիր անմահ,

Փայլատակմանց տակ մերըս հըրճուանցին Մըտիր յոսկեսմ չըրճանդ ապազայ,

ինչպէս որոտմանց, զոր շեփորներուն, Աղազակաց մէջ երկնից ու զժիկըն՝

Միեր տենչը՝ լլրում, ու վարձերը Գուն Գրտնեալ պիտ՝ անհուն՝ և փառեր անշէջ՝ Մըտնելով երկնից անմահութեան մէջ:

